

ազատութեան եւ համերաշխ գործակցութեան՝ միշտ անվտանգ պահելով հայու մշտագոյուրիւնը եւ անելիուրիւնը, քարձր պահելով հայուն պատիւը եւ արժանապատուրիւնը:

Սրախողիսող ժողովուրդի արշալոյսը կը տօնախմբենք այժմ: Հացի ու սուզի պատը բանդած հայ ժողովուրդը իր հայեացը ուղղած ապագային, զայն յոյսով, կենսախնդութեամբ ու խանդավառութեամբ կը դիմաւորէ:

Այսօր, երբ համազգային տարողութեամբ ոգեկոչումը կը կատարուի մեր ապրիլեան նահատակաց, հայը կ'ուխտէ վառ պահել անոնց անթառամ յիշատակը իր սիրտէն ներս: Հայեր, ի Հայաստան եւ ի սփիւռս

աշխարհի, աղօթքի եւ ուխտի կ'երթան՝ յարգելու իրենց մեռելները:

90 տարիներու մեծ անջրպետ մը կը բաժնէ զմենց այդ ահարկու պահէն երբ ծայր առաւ մարկայնօրէն անրմբունելի ու անքացատրելի եղեռնը: Մեր տասնեակ տարիներով մորմուխած սիրտերը կը խայտան այսօր ի տես մեր անկախացեալ երկրին, որ օրստօրէ կը ծաղկի ու բարգաւաճի: Այսօր, աւելի բան երբեւէ, գիտակցուրիւն կայ հայ նորահաս սերունդին մօտ մեծ եղեռնի նահատակաց յիշատակը անմեն պահելու եւ անոնց աւանդած կտակը պահպանելու իրբեւ գերագոյն սրբութիւն:

Յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց օրինութեամբ եղիցի:

ԶԵՆՈԲ ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

ԳՏՆԵԼՈՒ ՀԱՃՈՅՔԸ

Այնքան դժուար է երբեմն նայիլ կեանքի տարբեր երեսներուն, տեսնել ու հիանալ ալ անոր գեղեցկուրիններուն, բայց չկարենալ սիրե՞լ զայն, չկարենալ հետաքրքրութի՞ւն մը ունենալ անոր հանդէպ: Կը յիշեմ պատմուրիւնը մէկու մը որ իբր աշակերտ չէ կրցած սիրել կենսարանութեան դասը ու չէ կրցած սորվիլ զայն: Բայց քրոջ մը թելադրութիւնը բաւական եղած է որ փոխուի անոր կեցուածքը այդ դասին հանդէպ, անոր տալով սորվելու անքացատրելի փափաք ու եռանդ:

Այսպէս կը պատմէր այդ աշակերտը ընկերոջ մը, որ կ'ուզէր գիտնալ թէ ինչու այնքան հետաքրքրութեամբ կը սորվէր կենսարանութեան դասը.- «Ոչ մէկ պատճառ ունեի չսիրելու կենսարանութեան դասը: Պարզապէս

չէի կրնար սորվիլ: Կը կարդայի դասս իբր պարտականուրիւն բայց միտքս բան չէր մնար - չսիրելուս համար թերեւս: Ուսուցիչս գիտէր ասիկա, ու ցաւով կը դիտէր թէ ոչ մէկ հետաքրքրութիւն ունեի այդ դասին հանդէպ: Օր մը գրաւոր բննուրիւն ունէին: Ու իմ մէջ փափաք մը մտած էր հետաքրքրուելու այդ դասով, իբր հետեւանք քրոջ թելադրութիւններուն: Քննուրիւնը յաջող անցաւ, ու ուսուցիչը կանչեց զիս ըսելու թէ միշտ այդպէս պէտք է ըլլամ, դասերս սորվիմ ու յիշեմ զանոնին: Հսի իրեն թէ քրոջս թելադրութիւնն էր որ փոխած էր իմ մէջս շատ բան: Գիտէի թէ կեանքը հետաքրքրական է: Ու կենսարանութեան դասը կը յայտնաբերէր այդ հետաքրքրականուրիւնը: Ուրախացաւ

ուսուցիչն, ու բաժնուեցայ իրմէն ուրախութեան ու զղումի արցունքը աշխերուս: Այդ օրէն ի վեր կը սիրեմ դասս: Ու ամէն օր նոր բան մը կը գտնեմ:

«Առաջին երեւոյքը որ ուշադրութիւնս գրաւեց այս է: Ամէն արարած, կեանք ունեցող ամէն բան, կը սիրէ կեանքը, չուզեր մեռնիլ, ու կը փորձէ միշոց մը գտնել, հեռու պահելու ինքինի կեանքի անպատճառ պայմաններէ: Ու այս երեւոյքը՝ նոյնիսկ ամէնէն նախնական ու պարզ կեանքը ունեցող արարածներու ալ պարագային: Միաբշխներ՝ որոնք կը զգան կարծես թէ օր մը կրնան դադրիլ ապրելէ, ու միշտ իրենց կեանքը շարունակելու հետք կը թուին ունենալ: Այսպէս օրինակ, Ամիպը (առօεա) որ միաբշխ կենդանի մընէ, պաշտպանուելու համար ցուրտին կամ սնունդի պակասին բերելիք վտանգին դէմ, կը ներփակուի կարծր պատեանի մը մէջ: Այս վիճակին մէջ կրնայ ապրիլ բաւական երկար տտեն, միեւնոյն ժամանակ իրեն նմաններ ալ մէջտեղ բերելով: Ամիպին այս զգուշաւորութիւնը կ'երեւի նաեւ ուրիշ կենդանիներու կարգին, զորտին ալ մէջ: Կ'ըստի թէ կենդանիներու ամէն վարժումներուն մղիչ ուժը բնազդն է: Ահա այդ բնազդն է որ գորտին «Զմեռել» կու տայ: Զմեռ ատեն գորտը նահինին յատակը կ'իշնայ ու հոն ցեխին մէջ կը քնանայ: Այսպէսով թէ՛ ցուրտին դէմ կը պաշտպանուի եւ թէ ալ պէտք չունենար իր սովորական սնունդին, զոր անկարելի պիտի ըլլար իրեն համար գտնել: Ու իր սնունդը կը կազմէ իր մարմնին մէջ գտնուած նարապը: Գորտը ցուրտին յատակը կը մնայ ամբողջ եղանակին որուն ընթացքին կը շնչէ մորրին միշոցաւ, եւ աչքերը, ուունգերն ու բերանը ուժով

գոց կը պահէ:

Քրոջս սա խօսքն ալ երրեմն միտս կ'իյնար.- կեանքը նանչնալու է սիրելու համար զայն: Եւ իրաւ ալ տեսայ որ մտածելու կարողութիւն չունեցող էակներ Աստուծմէ տրուած բնազդը ունին, ու բնականօրէն կը սիրեն կեանքը: Բայց մենք որ կրնան մտածել, տեսնել ու տրամարանել այդ բնազդին բովն ի վեր, ինչպէ՞ս կրնան առանց մտածելու ըսել թէ չենք սիրեր կեանքը, երբ տակաւին վստահ չենք թէ նանչցած ենք զայն: Ու ես ինչպէս կարենայի չսիրել կենսարանութեան դասը զայն սորվելէ եսի, նանչնալէ եսի:

«Սակայն ահա՝ ինչ որ ժիշ մը զարմանք պատճառեց ինծի: Հակառակ ամէնուն չմեռնելու նիզին, հակառակ ամէնուն կեանքին հանդէպ ունեցած սիրոյն, ամէն գոյուրիւն ունեցող բան սահմանուած է մեռնելու, փտտելու: Բայց յետոյ տեսայ որ եթէ աշխարհի վրայ փտտում չըլլայ, տեղ պիտի չմնայ եկող սերունդներուն: Այս ամէնը զիտնալէ վերջ ալ նոյնիսկ, դուն ըսէ, ինչպէս դիմաւորել թեւէն զարթուած ննդուկի մը պարագան: Ինչպէս ընդունիլ բախտին անգրութիւնը ժամանակէն առաջ տժգունած կամ նզմուած ծաղիկի մը: Ու տեսնել թէ վարդ մը տակաւին կոկոն, զոհը կ'ըլլայ միջատի մը, որդի մը: Ու տակաւին ինչպէս բացատրել ժանդիչ դերը այն բոլոր հիւանդութեանց մանրէներուն որոնք ամէն օր հատ մը կը խլեն կեանքի ծաղկամանէն: Ու կը խորիմ, թէ շատ կարհատել ըլլալուն համար իսկ, կեանքը կը դառնայ սիրելի: Արդեօք թիթեռնիկնե՞րն ալ շատ ժիշ ժամանակի մը համար մեզի հետ ըլլալնուն, մեզի սիրելի կը դառնան, ու կը փնտուեն զանոնք, կը սպասենք դիտել զիրենք.

լեցուելու անոնց զմայլելի գեղեցկութեամբ:

«Ու այսպէս օրէ օր, հետաքրքրութիւնս սկսաւ աւելնալ կենսարանութեան դասին հանդէպ: Ես կը խորհեի մինչեւ այն ատեն, թէ կենդանիները բոյսերով եւ ուրիշ կենդանիներով կը սնանին: Ու երբեք չէի կրնար երեւակայել թէ կրնան գտնուիլ բոյսեր ալ որ միջատներ կ'ուտեն: Սակայն շուտով այս երեւոյթին պատճառն ալ գտայ: Այս բոյսերը կ'ապրին այնպիսի տեղեր ուր բորակածին (nitrogen) քիչ կայ: Պատմե՞մ քեզի թէ ինչպէս միջատներով կը սնանի Սագալեզուն (Butterwort) որ միջատակեր բոյս մըն է: Այս տեսակ բոյսերուն մէջ տերեւին պաշտօնն է միջատներ որսալ, ու անոնցմէ սնունդ առնել: Տերեւներուն ծայրերը (edges) քիչ մը դէպի վեր դարձած են եւ անոնց մակերեսը կպչուն է, իբր հետեւանք հարիւրաւոր մասը գեղձերու արտադրութեան: Երբ միջատ մը տերեւին վրայ գայ, ասոր ծայրերը կամաց-կամաց դէպի ներս կը դառնան եւ միջատը տերեւին մէջտեղը կը բերն: Նոյն ատեն գեղձերուն արտադրութիւնը կ'աւելնայ, եւ այսպէսով տերեւը կ'առնէ միջատէն պէտք եղած սնունդը: Սակայն հետաքրքական է որ երբ աւազի հատիկ մը դնենք տերեւին վրայ, գեղձերուն արտադրութիւնը չաւելնար, ինչպէս կ'ըլլայ երբ կտոր մը միս կամ պանիր դնենք: Սագալեզուն երբ պէտք եղած սնունդը կ'առնէ, տերեւին ծայրերը ետ կը բացուին, ու միջատին մնացեալ մասը հովը կը տանի:

«Ու ինչպէս միջատակեր բոյսերու կերպարանը, այնպէս նաև ուրիշ տարրեր ստեղծուած բաներու կերպարաններն ալ նպատակ մը ունին իրենց ետին: Ծաղիկներ գեղեցիկ են իրենց գոյներով ու տեսնով: Այս միայն մեր

նաշակները ազնուացնելու եւ անոնց գոհացում տալու համար չէ եղած անշուշտ, այլ միջատներու ուշադրութիւնը գրաւելու, մանաւանդ մեղուինը, որպէս զի ան կարենայ ծաղիկներէն նեկտար հաւաքել եւ միշտ շինել, ու մէկ ծաղիկի փոշին ուրիշի մը տանելով անուղղակի բեղմնաւորում յառաջ բերել:

«Ուրիշ բան մըն ալ ըսած էր բոյրու:- «Կենսարանութեան դասով կեանքի երեւոյթներու, ասոր կազմութեան ու ձեւի մասին երբ տեղեկութիւններ ունենաս հիմա իբր աշակերտ, յետոյ աւելի դիւրութեամբ կրնաս բացատրութիւն տալ ուրիշ երեւոյթներու ալ, որոնք անխուսափելիօրէն դէմդ պիտի ելլեն կեանքի մէջ:» Հիմա կը հասկնամ ինչ ըսել կ'ուզէր: Որովհետեւ հիմա գիտեմ թէ ամէն բան իբր տեղը ու դերը ունի կեանքի ու բնութեան մէջ: Մէկ մասը կը բանդէ ինչ որ Աստուած կը շինէ, ինչ որ ուրիշ մաս մը կը շինէ: Ու ինչպէս մենք՝ մարդիկ կ'կենդանիներու ամենէն զարգացած վիճակը ունեցողներ այնպէս ալ ամէն կենդանիներ ու բոյսեր, այսինքն կեանք ունեցող ամէն բան չի կրնար ինքնիրեն ապրիլ ու արժէն ունենալ: Որովհետեւ կեանքը իբր ամբողջ երեւոյթներու ներդաշնակութիւն մըն է: Ասոր համար չէ՞ որ կ'ըսեն: Առանց փուշի վարդ չ'ըլլար»: Ու գիտցիր, ամէն ծաղիկ իբր բաւիշով, ու բոչուն իբր բոյշչով, ամէն թիթեռնիկ իբր թեւերուն հրապոյրով, նոյնիսկ փուշը իբր տուած ցաւով, իբր տեղը ունի: Կեանք ունեցող ամէն բան, ընդհանրապէս, իբր աշխատանքի բաժինը կը բերէ կեանքի յաւերքացումին համար: Ու ո՞չ մէկը կրնայ լեցնել ուրիշի մը աշխատանքին պակասը: Սակայն դարձեալ բացառութիւններ կան: Ապրող էակներ՝ որոնց շատ ծոյլ են ու չեն ուզեր իրենց գոյներով ու տեսնով:

աշխատանքով ապրիլ։ Այս տեսակ մակարոյժները թէ՛ բոյսերու մէջ կան եւ թէ՛ կենդանիներու։ Ո՞չ մէկ մակարոյժի նպատակը լաւ է, բայց իր կատարած գործը - այսինքն ուրիշներու կեանքին գինով իր կեանքը ապահովելը - մարդկութեան օգտին տեսակէտէն երեմն լաւ արդիւնքներ ունի։ Որովհետեւ այսպէսով կը պակսին մարդկութեան առողջութիւնը վտանգող կարգ մը թշնամիներ՝ ճամփներ։

«Ճանճի տեսակ մըն ալ կայ որ կաղամբ սիրողներուն օգտակար կ'ըլլայ, որովհետեւ ան իր հաւկիրները կ'ածէ թիթեռնիկի հաւկիրներուն մէջ։ Ու այս թիթեռնիկի տեսակ մըն է որուն թրուռը կաղամբի տերեւներով կը սնանի։ Բայց կաղամբի տերեւներուն փոխարէն, այս անգամ կը պակսին ներմակ թեւերով աղուոր թիթեռներ։

«Կը տեսնե՞ս ինչեր գտեր եմ։ Ու

տակաւին ինչեր ալ պիտի գտնեմ։ Որքան սորվիմ այնքան կ'աւելնայ սորվելու փափախս, ու այնքան աւելի կը զգամ անհրաժեշտութիւնը ուղեղս լեցնելու, որպէս զի նօսրանայ տգիտութեան մուրը։ Հիմա ո՞չ միայն կը սիրեմ կենսարանութեան դասը, այլ աւելի արժէք կու տամ մանաւանդ կեանքին, որովհետեւ ինձի համար այլեւս հետաքրքրական է ան ու սիրելի։ Ուրախ եմ որ քրոջս թելադրութիւնը առիթ մը եղաւ որ սիրեմ ու սորվիմ այդ դասը։ Որովհետեւ հիմա փոխանակ ուսուցիչս տրտմեցնելու իմ ճախողութեամբս, իրեն տուի հրեռուանքը իմ աշխատանքս ու ասոր արդիւնքը տեսնելու, ու գնահատելու զանոնք։ Ու հիմա, լեցուն եմ առնուազն սորված ըլլալու գոհունակութեամբ, ու «գտած ըլլալու հանոյքով։»

Ն. Ե.